

**ԺԱ. Քաղուածոյ ՚ի ժամանակագրութենէ Սմբատայ Խշանին Պապառնի գունդատապլին Հայոց, հանդերձ իրեն շարայարողին հասուածովը. թարգմանեալ առաջին անգամ հայկական բնագրէն Բարիզու ու Մոպքուայի տպագրութեանց վրայէն: — Բեղրպուրկ. 1862: (Ի Յիշատակաղիրս Բեղրպուրկի գետութեանց կայսերական ձեմարանին. Հասոր Դ. Թիւ Զ):**

#### Պ. Ա. ՄՈՐՃԴՄԱՆ.

**ԺԲ. Յաղագս Հնոյ փոխգական լեզուի. ճառ ընթերցեալ ՚ի ձեմարանի ուսմանց Պատիերայ ՚ի 4 յունուարի 1862. և տպագրեալ յօրագրի նորին: Հեղինակն կը ջանայ հայերէն բառիւք կարգալ ու թարգմանել Փ. Ասիոյ փըռիւղացի արձանագիրները:**

#### Պ. ԲՈՒԲԲՈՒԴԻ (ԼՈՐԵՆՑՈ).

**ԺԳ. Օրհնութիւնք առ Աստուած ամէն դարերու ու ամէն զիսաւոր հին և արդի ժողովրդոց. — Մասն Հնոյ. — Հայկական Երգք: Քասդէլֆրանքոյ, ՚ի տըպարանի կայեղանոյ Լոնկոյ. 1862:**

11. Extrait de la Chronique de Sempad, Seigneur de Babaron, Connétable d'Arménie; suivi de celle de son continuateur et traduit pour la première fois de l'arménien, sur les éditions de Moscou et de Paris. — S.-Pétersbourg. 1862. (Inséré dans les Mémoires de l' Académie Impériale des Sciences de S.-Pétersbourg. Tome IV. N.º 6).

#### D. A. D. MORDTMANN.

12. Ueber die altphyrgische Sprache.

#### D. PUPPATI (LORENZO).

13. Inni a Dio di tutti i tempi e delle principali nazioni antiche e moderne. — Parte Antica. — Inni Armeni. Castelfranco, dalla Tipografia di Gaetano Longo. 1862.

### ՃԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՆՐ ԳԻՏԵԼԻՔ

#### Յուցակ Թագաւորաց և Իշխանաւորաց Եցրոպայ

Աստեղանիշին իրենց արուեն ընկած բազատրքն են:

Ազեքսանդր Բ կայսր Ռուսաց  
Ազեքսանդր Դուքս Անհալդ-Պեռնապուրկի  
Ապտեւ-Ազիզ Խան  
Ասուղիոս-Գէորգ Խշան Ծաւենպուրկ-Լիբեկի  
Ասուղիոս գուքս Նասսաւի  
Բեռնարդոս գուքս Սաքս-Մայնինկենի  
Բետրոյ Բ կայսր Պրաղիլի  
Գէորգ Ե թագաւոր Հանովի  
Գէորգ Ե Խշան Վալտեքի  
Գուլիելմոս Ա թագաւոր Բրուսիոյ  
Գուլիելմոս Ա թագաւոր Վիբրգիմպէրկի  
Գուլիելմոս Ա թագաւոր Ստորին-Նահանգաց  
Գուլիելմոս գուքս Գուաւնցվայկի  
Եղիսաբէթ Բ թագուհի Սպանիոյ  
Էսնէսդ Բ գուքս Գուպուրկ-Կոթայի  
Էսնէսդ գուքս Սաքս-Ալդենպուրկի  
Լէոբոլդ Ա թագաւոր Պելցիոյ  
Լէոբոլդ-Փրեգերիկոս գուքս Անհալդ-Տէսաւ-Գեօթէնի  
Լէոբոլդ Խշան Լիբեկ-Տէգմուշի

#### Մեաւ

#### Թագաւորեց

29 ապրիլ	1818	2 մարտ	1855
2 մարտ	1805	24 մարտ	1834
9 փետր.	1830	25 յունիս	1861
1 օգոստ.	1817	21 նոյեմբ.	1860
24 յուլիս	1817	20 օգոստ.	1839
17 գեկտ.	1800	24 գեկտ.	1803
2 գեկտ.	1825	7 ապրիլ	1831
27 մայիս	1819	18 նոյեմբ.	1851
14 յունուար	1831	15 մայիս	1845
22 մարտ	1797	3 յունուար	1861
27 սեպտեմբ.	1781	30 հոկտ.	1816
19 փետր.	1817	17 մարտ	1849
25 ապրիլ	1806	23 ապրիլ	1831
10 հոկտ.	1830	29 սեպտ.	1833
21 յունիս	1818	29 յունուար	1844
16 սեպտ.	1826	3 օգոստ.	1853
16 գեկտ.	1794	21 յուլիս	1831
1 հոկտ.	1793	9 օգոստ.	1817
1 սեպտ.	1821	1 յունուար	1851

Հուգովիկոս Ա թագաւոր Բորդուկալի	31 հոկտ.	1838	11 նոյեմբ.	1861
Հուգովիկոս Դ մեծ դուքս Հէսսեկի	9 յունիս	1806	16 յունիս	1848
Կարոլոս-Ազգեանդը մեծ դուքս Սաքս-Վայմարի	24 յունիս	1818	8 յուլիս	1853
Կարոլոս Ժն Շագաւոր Շուետի	3 մայիս	1826	8 յուլիս	1859
Կարոլոս իշխան Մոնադչի	8 գեկտ.	1818	20 յունիս	1856
Կոնդիէր-Փրեդէրիկոս-Կարոլոս իշխան Շուարցապուրկ-Սոն-				
տէրսհաւաղենի	24 սեպտ.	1801	19 օգոստ.	1835
Հենրիկոս Ին իշխան Ռայս-Կրայցի	28 մարտ	1846	9 նոյեմբ.	1859
Հենրիկոս Կէ իշխան Ռայս-Շլայցի	20 հոկտ.	1789	19 յունիս	1854
Մաքսիմիլիանոս Բ թագաւոր Պատիերայ	28 նոյեմբ.	1811	20 մարտ	1848
Յովհաննէս թագաւոր Սաքսոնիոյ	12 գեկտ.	1801	9 օգոստ.	1854
Յովհաննէս իշխան Լիխտենշդայնի	5 հոկտ.	1840	12 նոյեմբ.	1858
Նաբուշէն Գ կայսր Քրանդաց	20 ապրիլ	1808	2 գեկտ.	1852
Նիկոլայոս-Փրեդէրիկոս-Պետրոս մեծ դուքս Օլտենպուրկի	8 յուլիս	1827	27 փետր.	1853
* Ոթոն թագաւոր Յունաստանի	1 յունիս	1815	5 օգոստ.	1832
Պիոս Թ քահանայապետ Հռովմայ	13 մայիս	1792	16 յունիս	1846
* Ռոբերտոս Ա դուքս Բարմայի	9 յուլիս	1848	27 մարտ	1854
Վիկաոր-Էմմանուէլ Բ իբրև թագաւոր Սարդինիոյ	14 մարտ	1820	23 մարտ	1849
Վիկաորիա թագուհի Մ'ծին-Բրիտանիոյ	24 մայիս	1819	20 յունիս	1837
* Փերդինանդոս Դ մեծ դուքս Դուստանայի	10 յունիս	1835	21 յուլիս	1859
Փերդինանդոս Լանտկրաւ Հէսսեկ-Հոմպուրկի	26 ապրիլ	1783	8 սեպտ.	1848
* Փրանկիսկոս Բ թագաւոր Երկուց-Սիկիլեայց	16 յունուար	1836	22 մայիս	1859
* Փրանկիսկոս Ե դուքս Մոտենայի	1 յունիս	1819	21 յունուար	1846
Փրանկիսկոս-Յովլիկելմոս Ա կայսր Աւստրիոյ	18 օգոստ.	1830	2 գեկտ.	1848
Փրեդէրիկոս-Գուլիկելմոս Ա կայսրընտիր Հէսսեկի	20 օգոստ.	1802	20 նոյեմբ.	1847
Փրեդէրիկոս-Գուլիկելմոս մեծ դուքս Մէքլեմսլուրկ-Սդրէլիցի	17 հոկտ.	1819	6 սեպտ.	1860
Փրեդէրիկոս Ե թագաւոր Տանիմարդայի	6 հոկտ.	1808	20 յունուար	1848
Փրեդէրիկոս-Կոնդիէր իշխան Շուարցապուրկ-Ռուտուլցդատի	6 նոյեմբ.	1793	28 ապրիլ	1807
Փրեդէրիկոս մեծ դուքս Պատէնի	9 սեպտ.	1826	24 ապրիլ	1852
Փրեդէրիկոս-Փրանկիսկոս մեծ դուքս Մէքլեմսլուրկ-Շվէրինի	28 փետր.	1823	7 մարտ	1842
* Նարէտին շահ Պարսից	յամին	1829	յամին	1848



#### ՎԻՃԱԿԱԳՐՈՒԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ Ի ՎԵՐԱՑ ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ

Օսմանեան պետութեան մակերեսը [թն է 86011 քառակուսի գերմանական աշխարհագրական մղոն հանդերձ իբր 36,600,000 բնակչոք, որով հազիւ կ'ընկնի 425  $\frac{1}{2}$  բնակիչ առ մի քառակուսի մղոն, և ըստ այսմ բաշխուած .

Կալուածք Ափրիկոյ	մլ.	44,958	բն.	5,050,000
Կալուածք Ասիոյ	"	31,482	"	16,050,000
Կալուածք Եւրոպայ	"	9,571	"	15,500,000
Բովանդակ	մղոն	86,011	բն.	36,600,000

Խոկ այլ և այլ կրօնից թուական յարաբերութիւններ են ըստ նորագոյն տեղեկութեանց (1860)

Երրուսա	Ասիա	Բնականդակ
Մահմետականք <sup>1</sup>	8,350,000	12,650,000
Յոյնք և Հայք	10,000,000	3,000,000
Կաթողիկեայք <sup>2</sup>	640,000	260,000
Հրեայք	70,000	80,000

ՄՈՒՏՔ ԵՒ ԵԼՔ ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ : — Ըստ տեղեկութեանցն զոր տուին Անդղիոյ խորհրդարանին ոստիկանքն ֆուզըր և Լորտ Հոպարդ (ապրիլ 1862), Օսմանեան պետութեան 1859-1860 մուաքնու ելքն էր լիրա սգեալին .

1. Եգիպտասոն առնելով :

2. Որոնցմէ հռովմէական կաթողիկեայք 640,000, միաբանեալ Յոյնք 25,000, միաբանեալ Հայք 75,000, միաբանեալ Ասորիք և Քաղցէացիք 20,000, Մարտիք 140,000: